

Հ Ա Ն Գ Ի Ս

Տ. ՆԵՐՍԵՍ ԱՐՔԵՊՈՍ. ՄԵԼԻՔ-ԹԱՆԳԵԱՆԻ

1866—1948

Դառն կոկիծով լսեցինք մահը արդի
Հայ Եկեղեցւոյ մեծագոյն դէմքերէն ծ. Կերսէս
Արքեպահսկոպոս Մելիք - Թանգեանի ,
վեհաշնորհ եւ բազմարդիւն առաջնորդին
Աստրպատականի:

Հանգուցեալ Սրբազնը իրեւ Հայ Եկեղեցւոյ հաւատարիմ եւ անձնուէր հովիւն ի հասարակական զաստակաւոր գործի՝
աւելի քան վաթուուն տարիներ ծառայած
է մեր ժողովուրդին եւ եկեղեցւոյ:

Մելիք - Թանգեան Արքեպահսկոպոսը
ծնած է 1866 - ին, Զանգէզուր գաւառի
Բոնակոթ գելզը, որին անուանի գերջաս-
տանին բնակավայրն է եղած: Ռևէր առոյգ
մարմին, լայն սիրտ, վեհ հոգի, պարզ,
ուրախ եւ համարձակ բնաւորութեան, նման
իր երկրի, Սիւնեաց աշխարհի, անդնդախոր
եւ ծաղկազարդ հովիտներուն, գուլալ աղ-
բիւրներուն եւ արեւոտ ու քաղցրաւոնիլ
ծմակներուն:

Իր նախնական կրթութիւնը ստացաւ
իր գիւղի գպրոցը, ապա 1877 - ին Կ'ընդուն-
ուի Էջմանձին Դէյրքան հոգեւոր ծնմար-
րանը, մեծագործ Դէյրք Դ. բք Կաթողիկոս-
սի օրով: Ճեմարանի տանսամեայ զրանը
աւարտելէն յիտոյ, կը նուրիուի հասարա-
կական գործունէչութեան, ընտրելով ու-
սուցչական ասպարէզը, իր գիւղի գպրոցին
մէջ: Հայ գիւղն ուսուցիչ եւ դաստիարակ
ըլլալը 1880 - ական թուականներուն, գա-
ղափարական գործիներուն նախասիրած
ասպարէզն էր: Այս շրջանին Հայ մամուլն
ու գրականութիւնը նոր թափ ու թռիք կը
ստանային, եւ ժամանակակից հայ երիտա-
սարդութիւնը կ'ապրէք և. Արքունի, Մ.
Նալբանդեանի, Երիմեանի, Ա. Նազարեանի,
Գ. Արծրունինի, Ղաֆֆիքի, Գ. Օտեանի,
Ն. Ռուսինեանի եւ Մ. Պէջիկաշխանի ու
այլոց գաղափարաներով: Եկեղեցին, մամուլն

ու գպրոցը, միակ ասպարէզները կը կագ-
մէին յառաջախյեաց գաղափարներով տո-
գորուած երիտասարդութեան: Ժամանակի
նշանաբանն էր «ժողովուրդով եւ ժողովուր-
դի նամաւո»:

Մելիք - Թանգեանը ուսուցչական պաշ-
տոններ գարած է նոյնպէս Շոշիի թեմա-
կան գպրոցի եւ ապա Բագուի «Հայոց Մար-
տիրոսական Ընկերութեան» գարդարանին
մէց:

1897 - ին նիկողայոս Մելիք - Թանգեան
կը մնկնի Պետերպուրք, նետեւելու համար
համալսարանի իրաւաբանութեան ծիւղին,
նուրիտառուութեամբ Համբարձում Մելիք-
եանի: Համալսարանի ուսման երեք տա-
րիներուն Մելիք - Թանգեանը իրեն ուսում-
նասիրութեան առարկայ կ'ընէ հայոց եկե-
ղացական իրաւունքի պատմութիւնը, որուն
իրեւ արդիւնք կը զրէ իր «Հայոց Եկեղե-
ցական Իրաւունքը» երկհատոր պատկառելի
աշխատասիրութիւնը, որ իր տեսակին մէջ
ցարդ առաջինք կը մնայ:

Համալսարանական բարձրագոյն կըր-
թութիւնն ստանալէ յիտոյ, 1900 - ին Մե-
լիք - Թանգեան կուգայ կզմիածին եւ փա-
փար կը յայտնէ հոգեւորական ըլլալու: 1900
ստրկաւագ՝ իսկ տարի մը վերջ վար-
դապետ է արդէն՝ Ներսէս անունով: Խը-
րիմեանի օրով Ներսէս վրդ. Մելիք - Թանգ-
եանը կը մեկնի Սիւնեաց աշխարհը, իրեւ
վանահայր Տաթեւի վանուց, ուր կը նը-
ւիրուի վանքի բարեկարգութեան, կը կա-
նոնաւորէ վանքի տնտեսութիւնը կը նաա-
տատէ գրադարան եւ գարոց եւ զարք
կուտայ հողային մշակութեան:

Եկեղեցական կալուածներու գրաման
միջոցին Ներսէս վրդ. Մելիք - Թանգեան իր
յեղափոխական գործունէութեան պատճա-
ռաւ կասկածելի կը նկատուի, եւ կը նը

րաւիրուի Խրիմեանէն էջմիածին 1906 -ին հայրապետական դիւանապեսի պաշտօնով:

Խրիմեանի մահման վերջ, Խմբիրմեանի օրով, Կընտրուի «վանական կառավարութեան» նախագահ և վանքի շնարարական, հողագործական, եւ գիւղատնտեսական աշխատանքներու մէջ կ'ունենայ շատ արդիւնաւոր գործունէութիւն մը: Երկու Կոտրիներ վերջ, Տ. Տ. Գէորգ Ե. Կաթողէկոս 1912 -ին ճարապետական յատուկ կոնդաս կով Մելիք - Թանգեան Ստրպատական կը զրկէ տեղւոյն գործերը բննելու և անհրաժեշտ կարգադրութիւնները բնելու համար: Թեմին Պատգամաւորական ժողովը միաձանութեամբ զինք առաջնորդ Կընտրէ:

Նախախնամական եղած է Ներսէս Վրդ, Մելիք - Թանգեանի գերը Ստրպատականի հայոց կրօնական, կրթական և ժողովրդական գործունէութեան մէջ, որուն իբրև երաշխիք 1914 -ին Ստրպատականի Հայոց Թիմական Պատգամաւորական ժողովը կը գիմէ Վեհ. Կաթողիկոսին, խնդրելով որ իրենց թեմակալին շնորհուին պահանջանան:

1914 -ին պայշտեցաւ Համաշխարհային Ա. Պատուրազմը, թուրքիքը ներխուժեցին Ստրպատական - Սալմաստ: Օրիսասական եւ ծանր օրեր: 40 հազարէ աւելի հայ եւ ասորի գաղթականութիւն, եւ անոնց ցաւերու միակ ասերթիւն Ներսէս եպիսկոպոս Մելիք - Թանգեանը: Ասոր պիտի յաջորդէր տարի մը վերջ Պատգամականի բովանդակի հայութեան մեծ եւ արշամայի գաղթը՝ դէպի Կովկաս եւ Պարսկաստան: Տաճենակ հազար հայ եւ ասորի գաղթականներ Պատգամականէն անցան Սալմաստ, որոնց պարենաւորման եւ պատսպարերու գործը եւթ կը մասք իրեն: 1917 -ին Վեհ. Կաթողիկոս Տ. Ներսէս եպիսկոպոսը կը նշանակէ նաև իր առաջնորդ, հայոց Համապարականի: Նոյն թուի ամրան, Մելիք - Թանգեան գաղթականական եւ եկեղեցական գործերով կ'երթայ հան, կ'այցելէ Ս. Բարթովզիմէոսի, Կարազի, Կարմըրորի, Մ. Դրիգորի, Աղթամարի, ու Նարեկի, Լիմ իւ Կառուց ա-

նապատճերը, վանքերը նշանակելով եւ վանահայրեր՝ յիշեալ վանքերուն, եւ ընելով առաջնորդական եւ այլ անհրաժեշտ կարգադրութիւններ: Վեհ. Կաթողիկոսը իր այս եկեղեցական եւ ազգանուշէր գործունէութեան համար իրեն կը շնորհէ արքութեան տիտղոս:

Հայաստանի նորիրդայնացումէն վերջ, նորին սրբազնութիւնը շարունակեց մնալ Ստրպատականի թիմակալ մինչեւ իր մահը, չխնայելով իր ջանքերը տարագիր ու քայրայուած հայ հասարակութեան ի նպաստ:

Հակուցեալը կը վայելէր Պարսից պետական բարձր շրջանակներու մէջ ազդեցիկ դիրք եւ անսահման յարգանք: Պարսից Սուլթան Ահմատ - Շահը, գնահատելով Մելիք - Թանգեանի հաւատարիմ ծառայութիւնները, 1919 -ին արքայական զոյտ նիրուխուրեցի (առիւծ - արեւ) շրանշաններ շնորհեց իրեն: Նոյն յարգանքը կը վայելէր նաև Պարսկաստանի օտար պետութիւններու ներկայացուցիչներու մօտ:

Արդարագատ, զբահայեաց, պարզաւէր, ծշմարտախօս եւ վեհանձն անձնաւուրութիւն մըն էր հանգուցեալ սրբազնը: Իր հիւրամիրութիւնը աւելի քան ուշազրաւ է եղած, իր պարզ մեղանը բաց է եղած միշտ բարորի առաջ: Հարուստ, աղբատ, բարպարագի թէ գիւղացի կը վայելէին իր հիւրամիրութիւնը, եւ ինք մատչիլ էր ամենուն:

Իր հայրենի լեռներու նման մէգ ու վեհանձն, բարձրահասակ ու խրոխտ, ագդու նայուածքով, սակայն պարզ ու համակերպի, ամենուն հետ էր եւ ամենուն համար:

Այսպէս էր հանգուցեալ սրբազնը, ազգասէր օքաջ հովիւր հայ ծողովուրդին, որուն մահով ոչ միայն Հայ եկեղեցականութեան նօսրացած շարքերէն, այլ նաև հայութեան փառաւոր գաւակներէն մին էր կը պակսի, թէեւ լցեալ աւուրքը նակայն յաւէտ ողբալի ու թանկազին:

Հանգիստ իր հոգիին: